

կանները։ Ան՝ իւր ընկերային վերակազմութեան յայտագրին մէջ մինչեւ անգամ խոյս կու տայ արտասանելու Պետութիւն քառորդ և նախամեծար անոր կը համարի ընկերութիւն բարը։ Պետութիւնը, ընկերվարական հիմնագրին մէջ, պարտի մեկուսանալ ո՞ր և է քաղաքական հանգամանք՝ պարզապէս տնտեսական դառնալու համար։ Հետեւարար՝ Պետութիւնը այն ատեն ուրիշ բան պիտի չըլլայ՝ բայց եթէ ոչ համայն երկիրը ընդգրկող տեսակ մը գործակցական ահազնածաւալ ընկերութիւնն վարչական ժողովը։ Ատով է որ ահա զուտ ընկերվարութիւնը, գործաւորական ընկերվարութիւնը — զոր Գերմանիոյ մէջ ուամկավարական ընկերվարութիւն կը կոչեն — կը զանազնուի Պետական ընկերվարութենքն (Socialisme d'Etat). որու մասին պիտի խօսինը յառաջիկայ հատուածով։

Առ այժմ չենք կարող այս զլիսոյն մէջ գնահատել արժէքը այն բոլոր տըրտունջներուն՝ զոր ընկերվարական դպրոցը կը յարուցանէ ներկայ ընկերային կարգուսարքին դէմ։ յառաջիկային պիտի պարզենք ատոնք՝ յարմար տեղույն մէջ։ Միիայն այժմէն սա չափը ըստնք՝ որ այն հոկայ յաքայլ յառաջդիմութիւնը՝ զոր ընկերվարութիւնը ունեցաւ աշխարհիս բոլոր քաղաքակրթուած մասերուն մէջ՝ կը պարտի նախ այն մաս մը ճշմարտութեան՝ զոր կը պարունակէ (ինչպէս որ ներկայ հատուածին սկիզբները պարզեցինք), և յետոյ սա կէտին՝ թէ իրը քննադատող վարդապետութիւն՝ աւելի բարերար ազդեցութիւն մը գործած է մեր ժամանակին մըտքերուն և հակումներուն վրայ։

Բայց իրը դրական վարդապետութիւն, այսինքն թէ իրը տնտեսական կազմակերտութեան յատակագիծ, որ վիճակուած է տեղը բռնելու այն կազմակերպութեան՝ որուն մէջ կ'ապրինց ներկայապէս, չէ կարողացած իրազործելու այդ վախճանը։ Նախապէս առաջարկուած բոլոր տէրութիւնները, քանի մը խանդավառ յարողներ գտնելէ վերջը, լքուեցան և կամ տար-

տամ յոյսերու վիճակի ենթարկուեցան։ իսկ զալով գիտական կոչուած ընկերվարութեան, ասիկայ չուզեց պարզել կազմակերպութեան յայտագիր մը, և կամ մինչեւ իսկ պարտաւորուեցաւ ժխտելու այն յայտագիրները՝ զորս իրենցմէ աւելի յանդուզն գտնուողներ գծած էին կանխահաւա կամ կերպով։

Այս հարցին վրայ պիտի անդրադառնանք հաւաքականութեան (collectivisme) յատուկ զլիսոյն մէջ։ Առ այժմ, յառաջիկայ անգամուան համար մեր նիւթը պիտի կազմն Պետական Ընկերվարութիւնը, Պետուրեան դեր և Ընկերային վրիս տնուուրինք։

Փարիզ

8. ՈՒՆՁԱՆ

## ԿԵՑՑԵՇ ՍԵՐ ԱՐՔԱՅՑՆ

Լ եզզէ՛ մեր արքայն։ Օրնենաւ է միշտ նա, երբ դիւցանց հետ մեզ կերպնայ։

Կեցցեն իտալոյ դրշակ սըրբանան, կեցցէ՛ մեր արքայն։

Ցորչափ կը վասի մեր զունդերուն ծոց՝ Քաշութիւն, հանդ, արիութեան բոց, Վայ թէ նախամէն մէկը յանդացնի, Փրօշուն Հայքնի։

Եթէ բանամից բռնեն մեզ նոր սուզ, Պատրաստ պիտի ըլլան մեր միր և բազուկ։ Եւ ամէն ժայռէ, թումէք Փիմնաթի, Կրթեց պիտին պիտին պիտի պիտի թիւմ։

Ամէն սիրու Ալպեան և Տիկինեայ վրայ, Լոկ այս խորհուրդի կը վասի, կ' եսայ։ « Կարլոս Ալքերասու, իր ճակատազիր »։ Զայս զուն արդ մեր սազնեկը և երկիր։

Պիտի գրքարքն սազարար ու զար։

Բայց մեր զազատանց սուսեր պիտի մեայ։

Եւ պատերազմն իրոխտ պիտի զանանք։

Բնկսելու ուր շըջան, ու նոր կեանց։

Գիրգեր, աւաններ բռն չըրջան երկրին, Զայրութ աւաններով պիտի ուղևուուին։

Եւ պատասխան երցոց՝ իտալիա Ալվերը արձականց մը պիտի ըլլայ։

Մի է ամենու երկիրն, Հայրենիք։

Միու երակաց մէջ նոյն արիւն ունինք։

Թող Փիմնաթի ամէն մէկ փողոց։

Արմագանց առնուն Ալպեաններն ու ծով։

Կեցցէ՛ մեր արքայն։ Օրնենաւ է միշտ նա, երբ քաջազանց հետ գէտ ի մեջ կու զայ։

Կեցցեն Սավոյին դրշակ սըրբանան,

Կեցցէ՛ մեր արքայն։

Թրդմ. Հ. Ա. ՅՈՎՈՒԹՅՈՒՆ

Ճ. ՓԱԽԹԻ